

100-ը եկեղեցական փողերով։ Խօսեցաւ նախիջեւանի մեծարոյ քաղաքագլխոյն եւ գըլխաւոր իշխանաւորացը հետ, հասկըցուց նոցա իւր գիտաւորութիւնը։ Եւ յետոյ 200-էն աւելի ժողովրդականաց առջեւը պարզեց իւր առաջարկութիւնը։ Եւ թէպէտ ամէնքն ալ յօժարակամ սիրով ընդունեցան Առաջնորդին առաջարկութիւնը, բայց վախ մը ցուցընելով որ մի գուցէ գպրոցին ծախքը հանելու չափ փող չկարենայ հաւաքուիլ՝ թոշակաւոր տղայոց վճարելու գումարներովը, ժամանակ խնդրեցին իրենց մէջ խորհելու եւ խօսելու այս հարկաւոր նիւթիս վրայ։ — Առաջնորդը երկարօրէն բացատրեց եւ հասկըցուց ժողովականաց որ եթէ միաբան եւ միասիրտ լինին իրենց մէջ, ամենեւին տարակոյս չկայ այն գպրոցին ամենայն յաջո-

ղութեամբ սկսելուն եւ առաջ երթալուն, եւ թէ ինքը յանձն առած է յաղթել Աստուծով այն ամենայն դժուարութեանց որ այսպիսի ձեռնարկութեան դէմ կրնան ենել, միայն թէ միաբանութեան հոգին տիրէ եւ հաստատուի իրենց մէջ։ Ժողովուրդն ալ յուսալով որ քիչ ժամանակէն կատարուի թէ իրենց եւ թէ Առաջնորդին փափաքը, արձրկուեցան։

Յունիսի 18-ին գնաց Առաջնորդը նախիջեւանի Յ գեղերը քալեց, որոց երեքին մէջ նոր եկեղեցիք կշինուին. Եւ 20-ին առաւոտը մայր եկեղեցւոյն մէջ հաւաքուած ժողովրդեան համառօտ քարոզ մը տալէն ետեւ՝ ճանապարհ ելաւ բազմութեամբ յուղարկաւորաց, եւ դարձաւ թէողոսիա, ուր եւ հասաւ ամսոյն 23-ին։

### Ա. Ռ. Ա. Կ

ՀԵՑԱՔՐՔԻՐ.

« Բարի եկար, հազար բարի, բարեկամ,  
Ո՞ւր էիր տեսնամ.  
— Թանգարանէն կուգամ.  
Հոն քալեցի չորս ժամ.  
Ամէն դին պըտըտեցայ պըրալըտեցի,  
Զըտեսած մէկ բան մը չըթողուցի.  
Աշխարհս ինչեր կան եղեր,  
Իրաւ, խելքէ մոքէ վեր.  
Որ դին նայիս՝ արմանք զարմանք հրաշալիք.  
Ո՞րն ալ դիտես՝ մէկը միւսէն գեղեցիկ.  
Ի՞նչ գաղաններ, ի՞նչ թըռչուններ,  
Թիթեռնիկներ, բըզէզներ,  
Ի՞նչ զատիկներ, ի՞նչ կերպ ճանճեր,  
Ո՞րքան ոսկի եղնակներ.  
Որը կանանչ՝ զըմբուխտի պէս,  
Որը կարմիր՝ բուստի պէս.  
Հապա մանրիկ բոստաները. հաւատա,  
Գընդասեղին գըլխէն ալ շատ փոքրը կայ։ —  
Հապա վըզին ի՞նչ ըսիր.  
Ի՞նչ ահագին վիթխարի.  
Հարկաւ մըաքէդ կարծեցիր  
Թէ լեռ մըն է սոսկալի։ —  
— Եւ միթէ փիզը հմն էր։  
— Հոն է հապա. չըտեսար։ —  
Ափանս. ի՞նչ ըսեմ, ազբար.  
Փիզը աչքիս չէ զարկեր։

Գ. Ռ. Ա. Վ.